

ԲԱՆԱՍՏԵՂԱԿԱՆ

ՀԱՐՈԼԾԻ ՈՐԴԻՈՅՆ ՊԱՆԴԽՏՈՒԹԻՒՆԸ

- 56)** Մինչ կը զըննէի ես այդ բարձունքներ,
 Կար կէտ մոր պէտք չէր մընալ անտեսուած,
 Հըպարտ Մորաթի դաշտն Հայրենասէր,
 Սոսկմամբ կը տեսնես հոն յաղըն մեռնողաց,
 Ոչ իսկ կը շիկնիս վասն դաշտ գրաւողաց.
 Հոն է, կը ձըշան մեռելքն անշիրիմ,
 Ուսկրակոյտ մը որ դարերով մընաց,
 Յաղթական կամար ըսթիճեան եզրին՝
 Անգերեզման ոգիներ ճշացին անվերջ՝ ցայգին:
- 57)** Ուաթըրլուն - Գանի կ'մրցեն նախաճիրով,
 Մորաթ, Մարաթոն կ'ապրին փառանուամբ,
 Անբիծ ու շըքեղ յաղթանակներով,
 Ռազմը շահած հեզ սըրտով ու ձերամբ,
 Հըպարտ, եղբայրական քաղքենի գօրամբ.
 Ոչ մըրցումներով նենգ իշխանական՝
 Ընդմիշտ անէծքի ողբով պարարուն.
 Այլ մըրցակիցք ելած արդար մըրցման,
 Թագին օրէնքն Աստուածային չեղած պայման:
- 58)** Միակ պատի մը՝ առանձին մի սիւն,
 Հին օրերու ցափ, գորշ կերպարանքով,
 Վերջամնաց աւերը տարիներուն՝
 Կը նայի իհմայ շրփոթ նայուածքով.
 Ինչպէս քար կըտրած մէկուն կեցուածքով.
 Արդ կեցած կարծես գիտակցութեամբ, բայց
 Նաեւ զարմանքով որ, քայքայուած չէ,
 Մինչ իր տարեկից պերճանքն մարդու ձեռած
 Աւէնիզըս հպարտ երկիրն է արդէն հարթուած:
- 59)** Ու հոն - Օ՛, ինչ քաղցր, ու ի՞նչ անուն սուրբ,
 Յուլիանէ - դուստը - երկնի նըլիրած.
 Պահանջով մը իր սըրտի բարենուրբ,
 Երկնամօտ որ փըլաւ իր Հօր շիրմին դիմաց
 Արդարութիւնն էր արցունքին դէմ բայց,
 Ան կեանքն իր տըլաւ փոխան արդարութեան
 Մեռաւ վասն անոր որ փըրկել չկրցաւ,
 Առանց կեսանդրի է իրենց գերեզման
 Ուր Սափորին մէջ, մէկ միտք, մէկ սիրտ մէկ փոշի կայ միայն:

(շարունակելի)

LORD BYRON
 Թրգմն. Մուրատ Մանուկեան